

157

Բ. ՔԱՆԻՆԻ



ՏԵՍԱՅ ՈՒ ԶԳԱՑԻ

00

00

00

891.99
9-30


01 JAN 2009

00 DEC 2011

891.99

9-30

Handwritten signatures and notes in Armenian script, including 'Հարգյալ' and 'Մ. Զարգի'.



10018
1342

ՏԵՍԱՅ ՈՒ ԶԳԱՅԻ

ՎԵՐԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
անդրանիկ և Էր
ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐԵՍՆԻՅԵ
13 ՆՈՅՄ. 1918 Ք. ԹԻՖԼԻՍ.

13 MAR 2013

24948

89.5712-1

92

ՌԻՐ ԿԵՐԹՍ.Յ, ՄԱՅԵՐԿ

Ռ'ը կ'երբայ մայրիկ, անկն իրիկուն,
Ծառագոյն արեւը
Լեռներուն ետեւը,
—Նուաղիչ ո՛րդեակ, միկն Անկուրիան:

Ռ'ը կ'երբայ մայրիկ, սյուպես անկն օր
Սա Տրիստր կաւ զրուարթ
Մարդը խեղճ կաւ հրպարտ.
—Մեծ Ոչիկիսի մեջ, ո՛րդեակ, փոսը չոր.

Մանրեան, ինձ նայի՛, խօսք կը հասկընա՞ս...
Տիրոջը պիտի ե միշտ հընազակայիս...
Սա գաւառայի՛ն, Աստուած ինչ սքեաւ
Ըստօճեր ե միշտ, շարժըիկն հոգիս.

Աս քանի՛ անգամ ե որ կ'ըստեմ քեզ...
Չե՛, չե՛, ապիկա աչ մերջի՛ն անգամ,
Պիտի ե հոն կենաւ... պիտի ե շարժուես,
Երբ ստորձըս քերես, ինչի՛ն նախայ սաւ...

(*) Պօլուանայ տիկիններէն երկրորդ մկրտութեան անունը երեկոյ սպասուհի-
նէքուն, մի գուցե այս վերջինը երեկոյ ընտանեկին մեկուն անունը կրէ...

Գիտցիր քե՛ սեր ետ, դո՛ւն, շարժուաւր...
Երբ ստորձըս քերես, պիտի ե հոյ կայնիս...
Քերեսըս անիտ հըրաւեստ մը հոն...

Տես, կը ներեմ քեզ, պիտի ե շարժես գիս.
Մե՛յ մըն աչ ընես... քեզ ընեմ պրտոր.
—Իրաւ... որ... մոռցայ... նախըս հակընիս...

Լեռան ծոցն հի պսակեր,
Չունկի մեկուն զինաս.
Մօտը մեկն եկաւ, մարդն էր.

Իր ձեռքը մէջ մը ջիւնաս.
Չիս փշրեց բայց ինձ համար

Այդ չէ ցաւ. այդ, սիտոսը մեծ անգութիւն չար
Կ'ըսեն. «Սիրոյ է քար»:

Ու քերաւ նետեց ճամբան,
Շինեց զայն, եւ ասկէ օր,
Չիս կոխեց ճամբուն զըրան,

Ոտքով դեռ կը փշրէ կոր.

Իր գոնն եւ, բայց քա ղնիւնդ,
Իր քերելին մեջ որակիցն եւ շարեռն քիրս.
Կ'ըսեն. «Քար է սիր»:

Ու կանգնեց սեւ զնստն մութ
Ու քերաւ խեղ զարիւնած
Շորպայով, մարդկային գութ,
Եղբայր՝ կայսրաւձ, ձեռնաւձ.
Խոճոճ, սո՛ւկ, ակնարկներ,

Գրքոս! մարդէն կոչս հարուածներ անարգակներ,
Կ'ըսեն «Քար սիրեր»:

Ընկերը հոն միայն եւ,
Ըզզացի՛ք զիս, բայց եւ միշտ.
Արցունքիս է երած արեւ,
Բանսում ծը... սն է խն զիշտ.
Իր մըռայլ պատկերն եւ եւ,

Իր հետ խօսող, հրճող, շացող զիրքն եւ, սիրն եւ,
Կ'ըսեն. «Քարի պէս...»:

Սիրուն ծաղիկ, դեռ քիչ սուսք դու փառփրունե,
Փարփրջիիր ճամնանջի պես,
Ոստերուչ ասկ կը կորսարեիր փայլըդ պջրունե,
Փռչեունչ մեջ. սառի ըզքեզ,
Քեզ սիրեղուն. հասկումեղուն քերթըդ փայլունե,
Ինչո՞ւ հիմնայ դարկացիր ես.

Սիրուն ծաղիկ, դեռ քիչ սուսք դու ժրպատգիմե,
Կը խնդրայիր աղջիկի պես,
Կը պարեիր, կ'օրօրունեիր, կուպի՛ս հովիմե
Թեւերուն մեջ. սառի ըզքեզ,
Սիրսիս մեզը միջս պանեղուն քերթըդ մեղմիմե,
Ինչո՞ւ հիմնայ, դուն սրտում ես:

—Այ խեղճ սրղայ, սրխուքեանըս պսսսսս յիսե՞ս,
Քիչ մը եղբւ շօշափի գիս.
Կըզգաս քե՛ դեռ կորունն է քաց, մասըդ դիր, իստ
Արգունիկն է սն խեղճ մարփիկս,
Խեղճ, սըգաւոր զայն քորուց հոն երբ արմատես,
Անգոստեցիր իր հոգիմ գիս:

00

Ճերմակ մազեր, գլորախ անոթս
Աշտորուած բորշոմ անոթս,
Միշտ հառաչող շացող բերան,
Ծերունիսն է փորձառութիւն կը կոչուի ան.
Կեանքի վերջն է նա հասեր
Կ'ըսէ հիմակ կեանք ըսածնիսն միթէ՞ աւ եր:

Ինչոս մազեր, դեմքն է ժպտակ
Խիկոյ հաւանցով սիրուն է յեցուն,
Հօփ, հոփ, պար, խաղ, ջունկն անկ վիշտ,
Երիտասարդն է անտարբեր կը կոչուի միշտ.
Կեանքի կեան է նա հասեր,
Կ'ըսէ հիմակ, իմ ինչո՞ւս պէտք, պսն է, կեանքն է սեր:

Արեւայիս դեմքն է սկիւռ
Այնր, սնտղեր, սաստաճանուշ
Ձեռքեր, ոտքեր դեռ կը դողան,
Նորածինն է Արդարութիւն կը կոչուի ան
Ճիշտ գեթ այն ինն ըսիր,
Կեանքի սեւեւն կը տեսնուի՞ կեանքի հեշտ սեր.

Քեզ կը հուսամ, դեռ բռն բերան
Կեղծիք ճակն, մեքնուր շուշան.
—Ընդուն՛... ընդուն՛... ընդուն՛... ընդուն՛...
Երկնակալստ ևօրս արգանդէն ինչպէ՞ս ինկայ
Այդ սաճարը ինն յոյս եր,
Ընդուն՛... ընդուն՛... կեանքի սեւեւն ըստ ինն ըստ եր.՝:

Իբրև գերի տարած գիւնուր,
 Ոյխարները լուռ, գրչիկիր,
 Ո՞ւր երթալիս մըսածելունե,
 Թե վախերնունե, շիտեմ, խոնունե,
 Կը ֆալեիս հրդու, հրդու,
 Քըտուղոսեղով միշտ իրարու.
 Ու դանդուն, դանուն, կը մայեիսն,
 Մեյ... մեյ... մեյ...

Երբ մին շեղեր ֆիյ մ'իւ հոսկե,
 Բոքս խումբը շատուիորեմ
 Անգիսակից՝ կը հետեւեր,
 Միկեւ սուշեր իրեկե ետեւ
 Քաղցր, վայրագ հողիսն. սրուար,
 Երկրնգրներ ցուպը երկար:
 Ու դանդուն, դանուն կը մայեիսն.
 Մեյ... մեյ... մեյ...

«
 —Էյ, ոյխարներ աւեհուդ ֆով
 Ինչո՞ւ միշտ կայ ստուկ տեւֆով
 Երեւոյր մը խեղճ. ըսի եւ.
 Ինչո՞ւ դա՛մ ալ չե՛մ այծիսն սեւ.
 Կը ցատկոսե, տեւե՛մ, վե՛ր վար
 Կը վազվրգի գըւարքաքար.՝
 Ու դանդուն, դանուն կը մայեիսն.
 Մեյ... մեյ... մեյ...

«
 —Էյ մարդ, սակիս մեզ սպանդարուն,
 Զոհն ընեղու մարդ բունուքեան.
 Եւ դեռ գրանս, մանրի բունակալ,
 Գունք... ֆաշե՛ կե՛ղծ շեզուդ, բան ալ,
 Անըզգայ խեկոյն օրիսակ մեզ
 Բերեղով, դեռ ծայրեղ կ'ուզես...՝
 Ու դանդուն, դանուն կը մայեիսն,
 Մեյ... մեյ... մեյ...

Աղջիկներուն մազերուն
Ժապարհենի եւ եւ սիրուն,
Իրենց վիզին եւ զարդի եւ,
Իրենց գլխին եւ փարդի եւ.
Բայց ի՞նչ ընեն...

Ես ճիւղ ծառի եւ զոր կիկ
Կը բողբոջ իր ճոճումին.
Ես կը կըպտի միշտ սնոր,
Մեր-խորանին, առնի օր.
Բայց ի՞նչ ընեն...

Ես պրբուզի եւ զոր կարծիին.
Միշտ կը կրե առնի կին.
Կը հասկանալ սիրտը եւ,
Կը ծրծեմ իր կարիին պիւ.
Բայց ի՞նչ ընեն...

Երջագետեսի եւ. առնի կին
Փառք կը սեպի գիտ կեանքին,
Եջջայունս իր պարծանքին է.
Իր հոգիին խայտանքին է
Բայց ի՞նչ ընեն...

.
.
.
.
Բայց ի՞նչ ընեն...

Ես պատանի եւ զապաղին
Ուր դիպակներ կը պրբուզին.
Ձիւ սենց աչ կը փարսեն,
Բըզբստիկներու խելին.



1001
1342

Այֆիս առջևեհն, գընա՛յ, հեռացի՛ր,
 Էյ, շո՛ւս անդինն սար մարմինդ սեւածիր,
 Հերի՛ք սանցեցիր զիս, սե՛ւ, իսրայե՛ւ
 Տըժգոյն գոյնովըդ, քո՛ղ, երկինք դիտեւ.

Կըսեն քե յոյս մը կը սիրե անեղ,
 Բարի՛ն է, կ'ըսեն, անհունն ու անեղ,
 Իր կապոյս գոյնն է խորհրդանըշան
 Մեզը պարփակուած մե՛ծ երջանկոյ քեան.

Ես Ձեզմէ անցայ, դո՛ւք իմ աչս գոյն,
 Ձեր ծովինն առի, ձեր սիրտինն հակոցն
 Ըրայդն հասեալ, ու քարձրացայ զի,
 Երկինքը տեսա ինձ աչս հըրաւեր.

Երկինքն աչ վշտս, երկրն յոյս ունիւր,
 Ձիս դրեց Ձեզի, բայց դո՛ւք արցունքներ,
 Տըժիք ինձ. ես աչ երբ զիս տեսա սեւ
 Ըսիրաւս միշտ ըսէ, արցունքն է անձրեայ,

ՃԸԻԻՆ, ՃԸԻԻՆ, ՃԸԻԻՆ...

Անստիկն ծառերուն
Մեքը կար բրուչքսուն,
Թըռչունն մը նըռուողուն,
Ճըռուողիք զողողջուն.
Ճըլիկ, նըլիկ, նըլիկ...

Աննանգիւս, անդարար,
Ճիւղին վրայ կը դողար
Աղըրկանն նուրբ, սըկար
Միտին պէս դողանար.
Ճըլիկ, նըլիկ, նըլիկ...

Դուրս եկաւ մի գազան.
Մաւրդն էր սև, մաւրդն էր սև,
Չօմն... տերեւ, ծառ փսխացան,
Դողացին. ու յիկան
Ճըլիկ, նըլիկ, նըլիկ...

Չեմքին մեք, ինչ ձեմք էր.
Ոնիրի անսկ ձեմք էր.
Թոչունն էր աչ չեմքեր
Դիակը չոր երգ էր.
Ճըլիկ, նըլիկ, նըլիկ:

ՀՃ, ի՞նչ փայլը եր. ինչքան սաղար,
Երբ ես եի փայրենի ֆար.
Թեպէս կոպիտ, բայց իրաւ որ
Ինձ հիմնական ցաւը չիկար:

Էյ, ինչ դառն եր, ինչքան սքիւտ,
Երբ մարդը ինձ հսկողիպեցաւ.
Ու ինձ սարմալ հարուած մը սուր,
Եղեց, ֆաշեց սարմալ սյու ցաւ.

Ո՛ւյ, ո՛ւյ կոսրեց կոսրեց զիս,
Իւրաքանչիւր կոսրուանկըս
Ջարդեց, սաշեց, հսկեց հոգիս
Փորեց, բորեց, փորեց կեանքս:

Այ, իր ձեռքը ինչպէս ցար եր,
Սըրսփեւերով իմ երակներ,
Կը կըսըրեր, կը ցարցարեր...
Ասողքեղով զիս կը փերթեր.

Հեօկֆիւր, հեօկֆիւր շացի երկար.
Արցունքս կ'իջեար արթիս խորեկն,
Հոսեց, հոսեց, վրասս ի վար,
Ու սսուեցաւ մեռեղորեկն.

Ը՛հ, արցունքս երբոր ցարցաւ,
Մարմինըս իր սնցած տեղեկն,
Հեօք մը սրսնեց իր եկն մեծ ցաւ.
Միշտ յիշեղաւ, յաւերձօրեկն.

Օ՛հ, մարդը զիս տեսաւ այսպէս,
Յարթութեանը մը ինձ նայեցաւ,
Ու հիսցաւ, հսկանաւ, ինչպէ՞ս,
Այ հետացաւ, չէ՛, դեռ նոր ցաւ.

Տէհ. գիս հսկգնեց իբր յուշարձանի.
Չէ, աւէ՛ս, խղճեց փառքի դասիկին.
Յիշատակներ մոռցրեցան.
Արցունքներըս դեռ կը հոսին.

Մարդը մեծ է... կը շացնէ ան.
Չոր անզգայ քարեր կուշան:

Դաշնի էի. բիթեռնիկներ
Դողբոյունի քերտովիկին.
Կը քրոջսին,
Հոն, հոս, փար, փեր.

Ծառիկն փայ մին կը բուրեր .
Տերեւը. սարեր իր քով.
Նուրբ նազակով,
Ծառիկը կը հաւքուրեր.

Մանուկ մ'իր թխոյն տաւ,
«Ինչ աղուր է, տէ՛ս, մայրի՛կ,
Այդ թիթեռնիկ,
Ինձ տո՛ւր, հա՛մ մայր» ըսաւ.

Կենդանիս խեղճ, բաւեր էր
Տըղուն մօտ, աչ սակարոյ,
«Բռնեցի օ՞խ»
Տըղան իր ձեռքն ստեր էր.

Կը դողար, կը մախտեր
Ձեռքիս մեջը յուսահաս.
Օ՛հ, վերջն էր այդ.
Չոր զարկեր իր հորք քեզեր.

Միշտ՝ ուրախ մե՛ծ յայրսական,
Պարտապիս փրցուց քեզեր,
Էն արդարն էր...
Արդարներ չե՞ որ միշտ կան...

ՍԻՆԱՐՍ

Եկո՛ւր, եկո՛ւր, ա՛յս սիրեցիս, մեկ հասիկս,
Եկո՛ւր, փառե՛մ մարմինդ նիհար,
Միևսկ ըսիտիկն ես ինձ հասար.
Վառե՛մ, սիրքս փառե՛մ, փեզնոյ սնուշիկս.

Տեսե՛ք ի՛նչպէս, մասնորու մեջ կը խնդայ նա
Տուփե՛ս՝ քակիկն ազատեցար,
Իրա՛ւ, ազատն ո՛ւր է սնուցար,
Շորթիս վրայ հիսնայ խիղջն կը դառնանայ.

Եկո՛ւր, վառեմ, շուրթիս վրայ դողդողագին,
Քուկին բարակ մարմնիկը կրծու,
Եկո՛ւր, քեզ սամ կրբակ շեզու,
Ուրի՛ք արժիս մոխիրները քող քափքըփին.

Ի՞նչ անուշ է. օհ, կ'այրի կոր, կը մխայ կոր.
Օ՛հ, կը ծորի հրճումս կ'ըմե
Իմ սիրժիս մեջ, վիշտերս կ'այրի,
Երագեղ սայ, հոգ չի քե միշտ երագն է չոր.

Օ՛, մի հասնիր, ինձի այսպիս միշտ հրճումս տու,
Իմ մեկ հասնիկ, անուշ սիկսու,
Հալիսն սիրժիս հառաջը առ,
Գիջուքիւնը այրե ըսիսն սիրժիս սրխուր,

Կը վապի նս քիչիկ մըն աչ, գոյնը սակայն,
Ըսկըմեր է դեղնիկ սեւնաչ,
Գիտե, նեւտիլը մոտ է աչ.
Ծրուրոտիսն նս կ'աղերստ որբի նեւսն.

Աչ ես քեզ ի՞նչ ընեմ, գընայ, ինկիր գեթին,
Է՛հ, հաճոյժը տուր արդեմ,
Այդ վիճակիդ մեջ ինձն, մարդեմ,
Ի՞նչ կըսասես, է՛հ, պզգալի՛ վիճակ խեղճին.

Այրած, մեկած, դեռ մխայրով նս դառնորեմ,
Ինձ կը նայեր գեթին ինկած,
Աղերսագին... հրճումսն առած,
Ի՞նչ ընեմ գայն... հիմնայ ոտքիս սակն է արդեմ:

Կիրակի մ'եր. եկեղեցին
 Ծերուկ սրտուս մը մօտեցաւ,
 Աստուածաւորը պսակերին
 Մտմ մը փառեց ու հեռացաւ.
 Բայց մտնը դեռ
 Ո՛ւշ... կը փառեր.

Իր արցունքը միշտ կը սակեր
 Քննաշօրեմ ու նրբօրեմ,
 Որ դարձրար իր փոքն ի վեր
 Եւորք մարմինեմ ինկած ստեմ.
 Ու մտնը դեռ
 Ո՛ւշ, կը հաչեր.

Զինք դիտեցի. խորհեցայ ես,
 Ուրիշի մը համար կրեար
 Վառիչ հասնիչ... զոնեչ այդպէս
 Մտնեղազոյն հոգին կրեար.

Ու մտնը դեռ
 Ո՛ւշ, կը հասներ.

Արարչութեան դրնե ես շպար,
 Այ կիսք, մեզ ալ սորվեցար դուն.
 Օ՛հ, ֆիչ մը սա մարդն ունենար
 Քո բարոյքին, գեթ դուն մարդուն
 Տուր, զո՛ւք... գեթ սեր.
 Ո՛ւշ մարեր էր:

F. UUU



Առտու մ'եր, կանոն չես, երայ ես փռնեմ,
Ես չ'ի սեւեր առտու մը պրպեմ,
Արշապատիկն մեջ մի կո՛ւ փարդապոյս,
Շրջացուց այժնս, խո՛րը բիթերուս,
Շուրջս կայնացայ, դուս կի՛ր գիտե՛ս,
Երկիկիկն իջար, քո յոյս կը պրպեմ.

Ա.իս, սև ինչ յոյս կը,
Լո՛յս միտունե՛ս սէր...

Անն՝ շիկս, սոսու մը
 Նայեցայ իմ սիրտիս,
 Բացուե՛ր եր սձու մը,
 Ուր կար փայլ, միօգոյիս.

Կազմեցի փնջիկ մը
 Ահա քեզ կուսաւ գոյնի,
 Անն՝ շիկս, քիչ մը
 Դիտի փունջը միայն.

Ես սակն եւ քերթումն
 Աջփերդդ դիտեմ ես,
 Նայե՛ հոն պահ մը դուն,
 Սիրքս կայ, կը տեսնես.

Այդ փունջով երբ հրճուիս,
 Անն՝ շիկս, գայն բուրե,
 Հոն դրի ես հոգիս,
 Շուրթդ քոյ հաւերուե:

Չունիմ ես կամփեր, սպարս,
 Որոկցեմոյ շրջանսս դուն,
 Խեղճ սիրտ, մշունիմ շատ, շատ,
 Ահա իմ հարչսուրբին...

Ես ունիմ սիրս մը չն՞ի չոր.
 Մեջն ալ ո՞րդ... Ճիսար ինձ քուն,
 Կը կրճե զիս միշտ խա՛նջ որ,
 Ահա իմ հարչսուրբին...

Բացի սիրս, ինձ միմիայն,
 Դուն կայիր... ճե՛, ճիր դուն,
 Պատրուկի կը, կրճուկն կը այն,
 Ահա իմ հարչսուրբին...

Եկո՛ւր, գեթ, վերջի վրայ,
 Լեզուդ դիր, ա՛խ, եկուր դուն,
 Չո՛ր սիրքս քիչ մը խնդայ,
 Այդ է իմ հարչսուրբին...

Առաջին անգամ ջեւ գիտեալ թէ ո՛ւր,
 Էզգացի հեշտ թոյր.
 Միայն գիտեալ թէ պարսեզ, դաշտ ջեր ան,
 Ուր կու գայի ռամբ.

Առաջին անգամ եւ գիտեալ թէ ո՛ւր,
 Պաշտեցի սոյ թոյր.
 Բու շարժոյ կի, քու թոյրոյ եր ջնադ,
 Ծըծեի գեթ, ա՛խ...

Դեւ դոյր կիր, սիրուն կիր, ինչ սաք կիր
 Կրակ կիր,
 Շուտեւ կիսն ու հեռացան. հորեւ կիսն
 Միքե՞ դեւ կան...

Եւ դիտեցի, ու եւ շացի միւնչեւ սոյուր,
 Բնկայ սար, սար,
 Գիտեալ ինչո՞ւ, միւնչեւ հիսակայ եւ դեւ. ինչ,
 Խոսք տը ջրի,

Երբ քեզ տեսայ, հըրեպուրեցաւ հոգիս տեսիկ...
Հիսուս դաւն գեթ

Իմ մօտ եկուր . ա՛յս իմ ետըս . սիրքս գիտե՞ս,
Քովն եկուր, տես,

Այն ասեցեցե՛ն հոն հայծեր կալի քու կրակին,
Ու կը մեկնեն

Դեռ գայն . եկուր, երբ ուշանաւ կը փոխանաւ որ,
Հա՛, իրաւ որ,

Չոր փոսի մեջ արդե՛ն մոխիր կը գտնու գիս,
Որդեր չորս դիս...

Խաւճաւմ, մեկսմ փնճակիս գեթ, եկուր ժպտան,
Այս, եկուր դաւն...

Ժպիտակից ինձի քեր դաւն սպրեղու յոյս,
Սե՛ր, կեանքի յոյս,

Քե՛զ սպրեղու, քե՛զ սիրեղու, քե՛զ պաշտեղու
Սե՛րդ, աղեղու...

ՍԻՐՏՍ

Ես մի օր
Էի երբոր
Քու մօտիկ,
Սիրուն աղջիկ,
Սիրս քեզ
Տեսածին պես,
Թողուց գիս,
Թըսուր հոգիս...

Չիս մոռցաւ,
Բե՛զ փարեցաւ,
Այն օրեկ
Ի վեր հորեկ,
Ան քրնաւ
Ինձի չեղաւ,
Տե՛ս, քափուր
Տեղի քի սխուր,
Ըզգայ գեթ,
Ու սիրսիս հետ
Ինձ եկուր,
Ու սուր հասկոյր,
Գեթ իր տեղ,
Հոգ չե, մի չեղ,
Բու քոյրով
Բու հասկոյրով
Լեզուր գայի
Չոր փոսս մ'ի սցի.

ԼԵՍԻ ԻՆՉ

Աղուրիկըս, բաց քու ծոծրակ,
Հոն կայ, գիտե՛ս, իմ սայգակակ,
Աղօթե՛մ հոն, երգե՛մ քու սեր,
Գաւ, ծընուարե՛մ, «մի գար» մ'ըսեր.
Իմ երգ երգոցս դուն չես լրսած.
Աղա՛րիկըս, աչերս եմ բաց,
Կուրծփոյ մեղք կայ իմ բացիկ,
Թո՛ղ, հոն բաղե՛մ, իմ չոր հոգիկ,
Ու ես այնչե՛ղ, ծոծրակիս սակ,
Յարե՛րձուսե՛մ, բա՛ց քու ծոծրակ:

Աղւոր մագերէկ, բիշ մը հաւիտ սուր,
 Արցունքիկ հասարած. անով հագրեալ ես,
 Մարգարիտ մանեակ, ու հախտեալ արեւու.

Աղւոր աչերէկ ակնարկ մը ինձ սուր,
 Ուրիշ ես խղիւղ պատկերի կրկնասուր.
 Աչերես սիրիս խորը մը խորհրդեալ.

Աղւոր շրունիկի վիշտը մը ինձ սուր,
 Ուրիշ անհրապարտ ապրիւր մը շիկեալ,
 Ու գեղեցկութիւնի յախտեալն ծրծեալ.

Աղւոր աչերէկ պատու մը ինձ սուր,
 Ուրիշ ես սիրոյ հակոկեալ մի խորհուրտ,
 Ու համարյոքներովս պաշտեալ յախտեալ...

Անգամ մը միայն գեթ դու զիս սո, շուրթից սար,
Պզտիկ համբույր մը սամ շեզուից,
Ես շուտով փրստը մը փրցընեմ ինձ համար,
Կը կենանամ սուսմ հոգից.

Անգամ մը միայն գեթ դու զիս սո, շեզուից սար,
Չե՛, չեմ սուներ ես այդ փրստը,
Թե՛րեւըս կը ցախեմ... մահ է այդ ինձ համար,
Յսախ^ե շեզուց միտոնումոր.

Անգամ մը միայն գեթ դու զիս սո, կարծից սար,
Հոն կը ձրգեմ սակոյց հոգիս,
Ու յետոյ ես կ'երթամ, մեյ մըն ալ ես չեմ գար,
Եթէ կորեմ գամ, կետ զիս.

Այդ անգամ կետ զիս, ոտքուց սակը սո,
Հոգիս կրծից սրտի արդեմ,
Երբ կեսեմ, իցիւ թէ իմ աչքս ողջ մընար,
Քեզ յիշիս սնով կորեմ.

Ձեփիտ կ'ըլլաւ եւ ֆեզ հաւար,
Տափ դաշտերէ
Անգամ աշէն,
Քեզ անուշ շունչ սաւ սնկաւար,
Հոգ չէ, ֆեզ մը երբ ծըծես զիս,
Ու կը տեսնես քեզ կը հրճուիս,
Եւ կը մնաւ միշտ ֆեզ հաւար, կ'ըլլայ, հո՛գիս.

Օրոր կ'ըլլաւ եւ ֆեզ հաւար,
Քեֆուշտիէ
Երեսն աշէն,
Քեզ հաւերկրէն սաւ սնկաւար,
Բայց երբ տեսնես, կ'երագես դուն,
Երագոյ ալ չէ երջանկութիւն,
Եւ կը մնակիտ միշտ ֆեզ հաւար, կ'ազն^ես այդ դուն...

Ես այս ցերեկ ողկոյց կ'ըզրամ.
Քու պարեկոյ պաստիսանկե
Կը կսխառխալ, էհ... քերեւս իմ համ
Փորձեղ ուզես... ես մեղսօրհե

Ձեռքի կ'իցնամ, սակիս քերամ,
Նախ կը պագնեմ հըրաշխաշե
Քու քերանը պեղածորմե,
Ու կը ծըծեմ քու սուրբ շեղուհե.

Ու որկորդ կը հըրսմ աւեկ
Ես կը շեղիմ իմիմ ձամբե,
Քառուղիեղ սրագորհե

Ուրիշ ձամբով կը սանխե ես,
Ու սնցնեղով շեշտակեկե,
Սիրսի պեղը կ'իցնամ սյրպե...

Խաւերած ծաղիկ
Եւ դարձեր,
Մաշեր, հազեր,
Հասեր եւ.
Բու շխոյ երես
Կախառներ ե
Ու դարձեր ե
Չոփ չոր մաշի,
Խարառոյի մաշ.
Այ Աղջիկ...

Ինչո՞ւ չե՞ս գար,
Բռուն ե դեռ
Իմ սիրտիս սիր,
Մեկն ինձ պիտ,
Օ՛հ, սիրե՞ց ինձ,
Այո քո սիր
Սիրս ե շխուն՛ր,
Ե՛կ, ինկի՛ր
Մեղք, սափցիր,
Այս, հազիր
Մի մարտի զիս,
Այ իմ Խար:

Մարգերուն մեզ կերթայի եւ,
Ապրեիս-մեռնիս վրնուկը կար,
Նուրք իր կոթիս յեկած կարծես,
Նա դորսորով վերջը կըզգար.

Առի եւ գայն ու փրցուցի
Սիրսիս քերքեր, ու բսի եւ.
Ապրի՛մ պիտի, մեռնի՛մ պիտի,
Չարչրուիս կար ինչոր, գիտես.

—«Եարդ արք ինչ իր սչերուն,
Բույե մը գեթ ակնարկը սայ.
Դա նշան է պիտ' սարխա դուն,

Իսկ քե ոչ, քե՛զ կըսպասե ման» .—
Նա ծաղիկ մ'է, իր քերքերուն
Չայնը լլակ, իր խօսքն անս:

Մորուզ, գրկակ, շուրջս յոդր,
Աշխարհին մեջ վիշտ ստուարակ,
Նըզովք տեսայ եւ անկե օր,
Նորեկ կ'ուզեմ եւ միշտ կեանք, կեանք,

Ապրի՛չ կ'ուզեմ, անորեակակ,
Կեղծիքին օհ, յոյսի պատրակ,
Եւ չեմ հուսար, Ոջիկն եւ ան,
Անեղ սուտ, եւ կ'ուզեմ կեանք, կեանք.

Ներհարթիւն կ'ուզեմ գիտնայ,
Բու գաղտնիկի ինձ մեծ ստուարակ,
Սիրելի մըսած եւ կ'ուզեմ ալ

Բեզ հասկնայ, ս'յո իմ հրճումակ.
Երկին, կեանքս դու եւ անկունս ալ,
Զիրար սարիկ, ուզեմ կեանք, կեանք...

Անուշիկը՛ս, եկո՛ւր, ինձ դու, —
Նոր Անրե՛ մը ֆեզ հետ կազմեմ,
Դա՛րեւ անվերջ, այդ բարգե՛տն,

Բարունիկն իսկ խնդա՛նք մե՛նք,
Է՛հ, միայն մեր Անրե՛հարիս
Սթերե՛նուս մե՛ջ ֆեզ հետ սքսե՛նք...

Մանկ ու կեանքը ծաղրող բարգեր,
Անհուններե ի վեր, կ'ըսեն,
Նեղութե մօտ, կ'ապրին. կառքեր
Նշխարակա՛ն յաւերժակա՛ն...

Անհուններե ի վեր կ'ըսեն
Ստեղծողն է միակ աննախ.
Ինչ որ հոս կայ, մերջանո՛ր ին,
Մեռնի՛ն պիտի շնչս, աներկրայ.



ՎՐԻՊԱԿ

Էջ	Տող	Սխալ	Ուղիղ
6	3	ՏՀաս,	ՏՀաս
6	8	Չէնէ,	Չէնէ՛
8	14	Քարէսիրաս	Քարէ սիրաս
11	3	Դեր,	Դեր
13	5	Ըսեր	Ըսեր.
13	6	Կըտեսանուէր	Կը տեսանուէր
15	11	Գթաս	Գըթաս,
16	6	Կինն	Կին
16	9	Սեր	Սեր
18	6	Ահէղ	Անէղ
23	8	Քերթեր	Քերթեր
25	6	Պարեր	Պարեր
27	Պորագիր	Սեկարս	Սեկասս
28	13	Կը վարի	Կը վարի
28	13	Քիչեկ	Քչեկ

1910
ՏՊԳՐ. ՕՆՆԻԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ
Կ. ՊՈՒԻՑ

« Ազգային գրադարան



NL0313641

24977

9. h'